

սիրութեանց արատ կը բերէ : Բնա՛ւ երբեք, միայն սա յայտնի է թէ՝ հեղինակին մեռ-նելէն վերջը ուրիշ զբագէտ մը՝ նորա գործերն հրատարակելու ձեռնարկէ , լոկ մութ և կամ անհասկանալի բառերու ծանօթութեամբ մը : Ինչպէս որ օրինակն կը տեսնեմք որ՝ շատ հեղինակներ՝ իրենց (զրուածոց) մութ և անխմաստ զրուածոցը համար կը քննադատուին, եթէ Պ. Դուրեանի զըրուածքն ալ քննադատութեան արժանի կետեր կը պարունակեն, թո՞ղ քննադատուին, արդէն քննադատութեան ասպարէզն բաց է , թո՞ղ որ ծաղկահասակ հեղինակն՝ իւր զըրուածոց պարզութեամբը յերեան դայ : Ի՞նչպէս լունք, Պ. Դուրեանի զրուածոց մէջ Մասնաժողովոյ մի քանի անդամոց կողմէն անիմաստ և մութ նկատուած տողերն՝ ուրիշ զրագէտներու՝ պարզ եւ հասկանալի կ'երեան : Ընկերութեանս անհունս երախտապարտ կը գտնուէի . (ինչպէս յուղարկաւորութեան հանդիսին նկատմամբ եմ), եթէ Պ. Դուրեանի երկասիրութիւնքը իւր

բնագրին պէս ամբողջապէս հրատարակուէր . իսկ զալով սոյն անիրաւ ձեռնարկութեան բողոքեմ , վասն զի զինքն մինչեւ հիմայ Պ. Դուրեանի երկասիրութեանց հրատարակի կը ճանչնայի և ոչ թէ սրբագրիչ . բաց աստի , Մասնաժողովոյ ատենապետ Պ. Գ. Զօպան հակառակ անմաստ մէջ կը գտնուի , փետրուար 11 թուականաւ լրագրաց մէջ հըրատարակած մէկ ծանուցագրովը՝ ուր ինքն՝ զՊ. Դուրեան, Պէշիկթաշլեանի արժանաւոր յաջորդ կ'անուանէ , և յետոյ կ'ելլէ հեղինակը անուանարկելու խորհուրդ մը կը յղանայ : Վերջին խօսքս սա է որ՝ մինչեւ հիմայ տպուած թերթերն՝ որոց մէջ հեղինակին ոգւոյն և ճաշակին հակառակ սըրբագրութիւնք մտած են , նորէն տպագըրուին , և ասկէ վերջն ալ Մասնաժողովոյ անհասկանալի տեսած կէտերը՝ ծանօթութեամբ միան բաւականանալով՝ շարունակուի , ապա թէ ոչ բնագիրք ետ տրուին : ՅԱՐՈՒԹԻՒԽՆ Ա. ԴՈՒՐԵԱՆ

1872 Ապրիլ 2

ԴՈՒՐԵԱՆԻ ԴԱՍՐԱԿԱՆԻ ՎՐԱՅ

[1930 Մայիս 10 ՇԲ. Երեկոյ]

Այց մ'ըրի այսօր դամբանիդ Դուրեան .

Այն բարձ ծաղիկներ , կակաչ , մեխակ , վարդ ,

Գունաս ու բախծո , կովային վրասդ .

— Անոնց ալ հպած էր մատը մահուան :

Հսի ինքնիրենս . իրօք մեռա՞ր Դուն .

Ի՞նչ եղաւ ուղեղդ , սիրտդ այն բարի .

Նայուածքրդ անոււ ինչի՞ կը փարի

Հիմայ . ի՞նչ եղաւ ու հոգիդ արթուն :

Ահ . կ'ուզէի որ նրման Սոկրատի

Խօսէիր մեզի մաննիդ մէջ պառկած ,

Ի՞նչ որ կ'ըզգայիր նիշը եւ անկասկած .

— Լուեցիր դուն . խօսք միսկ չըսիր մեզ խրատի :

Ըսէ՛ . հոգիդ այժմ կ'ըզգա՞յ մեր հոգին ,

Մեր յուզումները , մեր ցաւը անհուն :

Ես կը հաւատամ որ անման ես Դուն ,

Զը մեռաւ հոգիդ մայուր եւ անզին :

Այց մ'ըրի այսօր դամբանիդ Դուրեան .

Մեռած Էին հո՞ն ծաղիկներ բոլոր ,

Լուած՝ հեկեկանի , երգեր ժիրոլոր .

Բայց կ'ապրէր հոգիդ մեր մէջ աներկ'ան :

Բ. Ե.